

ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ

Ճանիկ գիւղէն Սալմաստ տանող ճամբան ծածկուած էր ձիւնով: Երեսօտան ու իրարանցուժը ժողովուրդին՝ անըմբռնելի էր, իրարմէ քայլ մը աւելի առաջ անցնելու լուռ մրցակցութիւն մը կար կարծես: Երեկոյ էր, Մարտի ցուրտ երեկոներէն մին: Ճամբուն զուգահեռ կը խշար գետակ մը, հեռուէն կը լսուէր շնագայլերու ռանոցը, իսկ աստղերը, իջած լեռներու պարիսպներուն, կը պսպլոյնային տխուր քաղցրութեամբ:

Կէս գիշեր էր: Հակառակ ծանր խոնջէնքին, ոչ ոք կը քնանար: Յանկարծ լեռներու փէշին՝ խոշոր բոց մը իր գունազեղ հասակով կը բարձրանար օդին մէջ: Այժմ ոչ ոք կ'ուզէր մարել զայն, բոլորն ալ տաքնալ կ'ուզէին: Կարաւանը առաջնորդող կամաւորները արդէն կէս ժամ առաջ մեկնած էին դէպի Կոտայ, Քրտապետ Սմկոյի բերդը: Դիմացը, բլրակներու շարք մը, թանձր ձիւնի շերտով մը կը ծածկէր ճամբան, որուն վրայէն ոչ խարնեցող հօտի մը նման կը յառաջանար ժողովուրդին կարաւանը: Անոնք կը քալէին փոշեմոյն արտաւթեամբ, անոնց դէմքերուն՝ տառապանքի գորշ իմաստութիւն մը, նման մեր հազարամեայ վանքերու քարերուն:

Դետափի եզրին կ'երկարէր ճամբան, որ առաջ նեղ և անանցանելի էր, այժմ տակաւ կը բանար իր աղեղը: Հետեակ գիւտերներ կարաւանի երկու կողմերէն կը քալէին: Մայր մանուկ արեւու ճառագայթներուն հետ կը հասնէինք անմարգարանակ գիւղ մը՝ ուր գիւտերներ տեղաւորուած էին, իսկ ժողովուրդը գետակի եզրերին կը նստէր գիշերելու:

Արեւածագին, Կոտայի կիրճին բարձրանայեաց բլուրներուն կատարները կ'ոսկեզօծուէին: Ճամբան տակաւ կը նեղանար, աւելին՝ խոշոր քար մը գլորուած գոցած էր ճամբան: Բոլորի դէմքին արտայայտութիւնը կը փոխուէր, հաւանաբար կոյր գիւղուածի մը արգիւնքը չէր այս: Ժամ մը վերջ, հրոցաններու ձայ-

նէն կը թնդար սարն ու ձորը, սպասուած կռիւը սկսած էր արդէն: Յառաջագան գիւտերները, կեցած լեռներու թաքստոցներուն մէջ, կատաղիօրէն կը կռուէին կողոպուտի եկած Քիւրտերու դէմ: Համբարձուեան, Մելքուեան, Գրիգոր և Լեոն կեցած էին ժողովուրդի անցքին, գիւտուած տղամարդիկ լեռ կը հանէին: Թշնամին կը գտնուէր Սալմաստ-Եոյ ճամբաներու բաժնուած տեղի բլուրներուն վրայ: Ժայռերու կատարէն, ձորամէջ գտնուող ժողովուրդին վրայ դժոխային կրակ կը տեղար: Սալմաստի ճամբան ունենալու համար, անհրաժեշտ էր որ անցնէին Կոտայի գետը, որ գարնան ձիւնահալէն յորդած՝ կը թաւալէր կատաղօրէն:

Գիշեր էր արդէն երբ գետեզերք հասանք: Բարեբախտաբար, երկու կտաքեր խրած էին գետի ջուրին մէջ, Կոտայի քաղաքին կատարի հոսանքը: Հայրս գիւշալկած և երկու ձիերու սանձէն բռնած՝ անցու գետը, յետոյ ձիերը ինձի յանձնած՝ վերադարձաւ մեծ մայրս և մայրս բերելու համար: Կռիւր կը շարունակուէր երկուստեք, հաւասար կատաղութեամբ: Թալանի և կոտորածի ախորժակ և ինքնապաշտպանութեան բնազդ դէմ դէմի էին: Կամաց կամաց գիշերը կը խորանար, և այդ խաւարին մէջ հրեղէն լեզուներու նման մուլթը կ'ակօսուէր հրազէններու բերաններէն ժայթքող բոցերէն: Առաւօտը վերջապէս կը բացուէր և երկինքը կը գունավառէր քաղցր ծիրանիով, որուն քղանցքները ծաւալելով կը լուծուէին մանիշակագոյն և գորշ ծփանքներուն մէջ: Արեւը յամբօրէն կը բարձրանար ամպերու շառագոյն կոհակներու գիրկը, որուն հրեղէն գունը կարմիրով շաղախուած կը բացուէր արիւնով ներկուած զոհերու դիակներուն վերև:

Առաւօտ էր: Շատախցի թովմաս Գալուստեանի առաջնորդութեամբ կը շարունակենք մեր ճամբան դէպի Սալմաստ: Իրիկուան դէմ հասանք Եղտիքէնս պարսկական գիւղը: Ժողովուրդը յոգնած՝ փրուուած էր գիւղին մէջ և առանց թշնամիի մօտիկութեան կարեւորութիւն տալու, շորս կողմ կրակներ վառած կը տաքնար: Մահէն մազապուրծ, յոգնած և անօթի, թոն-

րատան մը առջև զգայազիրկ կը պառկիրնք: Այժմ մօտ ենք արգէն պարսկական սահմանին: Հոս են Զիւլամէրիկի Ասորիները իրենց Մարշիմօնով:

Առջևնիս այժմ կը տարածուի Սալմաստի բարերնր դաշտը, իր գեղեցիկ ու ծառայատ գիւղերով: Ըմբռու աջ և ձախ պարզուած հացահատիկներու կանաչ արտերը և պտղալից պարաէզները դառն յիշատակներ կ'արթնցնեն միաբնու մէջ անոնց՝ որոնք իրենց դրախտը ձգած թշնամիին, կը հեռանային իրենց այգիէն, արտէն և ստացուածքէն: Հաղիւ ժամուան մը տարածութեան վրայ կ'երևար Տիլիման քաղաքը, իր աջ ու ձախ փռուած գիւղերով: Հոս էր որ զօրավար Անդրանիկ իր կամաւորական զօնախումբով 1915ին ջարդեց զոսոք Սալիլի Փաշայի բանակը, ազատագրելով Վասպուրականը: Գիւղերը մօտ էին, կարիք չկար սճապարհուել: Յետոյ, հայրս 1915ի նահանջին ծանօթ էր արգէն Սարմաստի գրեթէ բոլոր գիւղերուն: Փոխանակ Հաւթըւանի շուրջ գեղերելու, հակառակ մեր յոգնութեան, Սառնա գիւղը տարու մեզի: 1915ին հոն մնացեր էինք և այդ օրերու մեր բնակած տունը տակաւին պարսպ կը մնար:

Սալմաստ, գաղթական ժողովուրդը հիւրասիրեց մինչև Յունիսի սկիզբը: Թուրքերը այս անգամ ևս Վասպուրականէն գաղթողներուն հետամուտ եղան: Ունեցանք քանի մը կռիւներ: Երկար ձգտւածքու մեքերէ յետոյ, որոշուեցաւ ճեղքել ճակատը և անցնիլ կովկաս: Սակայն անկարելի եղաւ և երկու ամիսներ յետոյ, կովկասի փոխարէն մեկնեցանք Ուրմի, մեզի հետ տանելով Սալմաստի Ասորի բնակչութիւնը:

Մայրամուտ էր: Ամենուրեք կը հնչէր զինուորական մարմնի որոշումը. «Նահանջ դէպի Ուրմի»: Այս յայտարարութեան վրայ սկսող ողբն ու կոծը, իրարանցումը ժողովուրդին, վեր էր ամէն նկարագրութեան: Այդ վայրկեաններու զարնուածքը միայն ականատես մը կրնար զգալ: Ուրիշներու կարգին, հայրս ալ կը թամբէ ձիերը և կը խառնուի քնահանջող ժողովուրդին: Գիշեր էր: Սալմաստի ամբողջ բնակչութիւնը, իւրաքանչիւրը իր գիւ-

ղէն սկսած, կու գար խառնուելու մեկնողներու կարաւանին, ստեղծելով խայտաբղէտ ծով մը մարդերու:

Յունիս Եր առաւելան, մեղմանուչ հովերով զովացած, յոգնած կարաւանը կը հասնի կութչի ծառազարդ բայց անմարդաբնակ գիւղը: Ձ՛ւր, ջ՛ւր, կը մրմրնջէին բոլոր շրթները: Հակառակ քաղցին և յոգնութեան, բոլորն ալ առուակի ամիին կը շարուին, անցընելու իրենց ծարաւը: Ժամ մը վերջ դաշտի մէջն ենք արգէն: Զախ կողմէն կ'երևի Ուրմիոյ կապուտակ լիճը, իսկ դիմացնիս բարերնր դաշտերը՝ իրենց կանաչազարդ գիւղերով: Ըմբռն ուղիղ է և փոշոտ, որու պարանին վրայ կը յառաջանայ կարաւանը: Արեգակին մայր մտնող ճառագայթներուն հետ կը հասնինք Սահաթլու գիւղը:

Երեկոյ է: Հայերէ և Ասորիներէ կազմուած խառնիճաղանճ բազմութիւն մը լեցուած էր Սահաթլու գիւղն ու շրջակայ այգիները: Հոս վիճարար մը պտակած՝ ծանր կը տքայ: Իր շուրջը հաւաքուած սիրելիներու արցունքին տակ, հոն, հիւանդ մը կը մաքառի մահուան դէմ: Անդին՝ խեղճ կին մը, ծառերու ետին կը ձկլուած, կը զալարուի երկունքով, լոյս աշխարհ բերելու նոր էակ մը, խառնելու զայն օրերու տառապանքին: Կէս գիշեր էր, և հակառակ յոգնութեանս, աչքերս չէին գոցուեր: Յանկարծ մեղմ բայց խիստ ախուր «Տէր ողորմես» լացախառն ելեւէջները ականջիս հասան: Խաղողի թումբերու առուի ակօսին մէջ ծունկի եկած, երեսը դէպի աղօթարան, կին մը կու լարու կ'աղօթէր:

Կէսօր է: Երկու օրէ ի վեր գրեթէ բան մը կերած չեն: Հայրս քաղաք երթալու կը պատրաստուի, քիչ մը ուտելիք գնելու համար: Ես հօրս ձեռքէն կ'ախուսուած, իրեն ընկերանալ կ'ուզեմ: Քաղաք կը մտնենք, ողորմելի տեսարան. շուկան ամբողջապէս փակ է, Պարսիկներ գրեթէ չեն տեսնուիր. գաղթականներու հոծ բազմութիւնն է որ կը կենդանացնէ կիսով կործանած քաղաքը: Հատ հատ հաղիւ կը տեսնուին քուրջներով փաթթուած սև և կլոր գլխարկներով Պարսիկներ, ամբողջովին կեղտի մէջ կորսուած: Ասորական

առժամեայ տիրապետութիւնը սարսկի կնիք մը դրած է այս երբեմնի շէն ու բազմամարդ քաղաքին վրայ:

Ուրմեցի Հայ մը քանի մը ծուռ ու մուռ փողոցներէ անցնելով առաջնորդեց հայրս մեծ դրան մը առաջ՝ զոր հրելով բացուելու: Հազիւ մէկ քայլ լայնութիւն ունեցող երկար ու նեղ փողոց մըն էր: Փողոցի ձախակողմեան պատին տակ ծալլապատիկ նստած էին Պարսիկները, իրենց շարժական խանութներուն առջև: Անոնցմէ մին, մորթուած կովի մը առջև կանգնած, մեծ դանակով մը կը խաղար միտին հետ, Պարսկերէնով զօովելով անոր համն ու իւղերը: Ուրիշ մը, ամանով մը մածուներ առջևը առած, կը խառնէր և զօվքը կը հիւսէր իր բացառիկ մածուներն: Քիչ մը անդին, քոտոտ պատանի մը, կրակարան մը իր առջև դրած, թոքի և փայծաղի կտորներ կը խորովէր, ժանգոտ երկաթի վրայ շարած: Պատին քով կին մը, սև օսրեանով մը ծածկուած, ամանով ոռւպ կը վաճառէր: Մեծ էր հացի պակասը: Սովմաստի խուճապը այնքան անակնկալ եղաւ որ շատ քիչեր հնարաւորութիւն ունեցան քանի մը օրուան ուտելիք վերցընել: Հիմա ամբողջ գաղթողները փողոցին կամ հաց ճարելու կը հետամտին: Պարսիկները իրենց վախէն դուռներնին անգամ չեն սեղեր բանալի:

Կ Ի Ի Ի Ն Ե Բ

Յունիս 9ին, անվերջ գոռացող թընդանօթները յայտնապէս ուրախացուցեր էին Ուրմիոյ Պարսիկները, որոնք մօտալուտ ապագային գերութենէն ազատուելու յայտերով կ'օրօրուէին: Անոնք արդէն մեծ վարպետութեամբ հաղորդակցութեան մէջ էին թշնամիին հետ, անոր հաղորդելով հարկ եղած տեղեկութիւնները: Քաղաքին արևելեան կողմը կատաղի կռիւ կար, թշնամին քանի մը ժամ միայն հե-

ռու էր քաղաքէն: Մերիները սակայն գերագոյն թափով կը նետուին թշնամիին վրայ, գինուած թնդանօթներով և դրնդածիբներով, որ այլայլած կը փախչի: Մերիները կը հետապնդեն մինչև Հայտէրապատ, երբեմնի Ռուսական ծովային մեծ կայանը: Այժմ, շնորհիւ կառուցութեան հերոսութեան, թշնամին կը նահանջէ և կը հեռանայ: Ասոր վրայ Հայ և Ասորի զինուորական մարմիններ Յունիս 12ին, երկարատև նիստէ մը յետոյ, կը յայտարարեն թէ առայժմ գաղթը յետաձգուած է: Մինչ մէկ կողմէն գաղթի յետաձգման յայտարարութիւնը պատերազմ կը փակցուէր, միւս կողմէն կ'ընարուէր գաղթ կազմակերպող մարմին մը, որուն պարտականութիւնը պիտի ըլլար զինուորական փոխադրութեանց միջոցներ կազմակերպել, պարէն պատրաստել և նման գործեր կարգադրել: Գաղթողներու դուրսութիւնը սակայն անմիաթար էր. ուտելիքի ապահով կար: Այս աղէտը քիչ մը մեղմելու համար, Ուրմիոյ Ամերիկեան միսիոնար և միանոյն ատեն փոխ հիւպատոս Տքթ. Շէտը կը բանար իր շամիչներու բազմաթիւ պահեստներու դռները, ժողովուրդին բաժնելու համար:

Այդ օրերուն, Սովմաստի կողմէն թնդանօթներու ձայներ կը լսուէին: Յունիս 20ին Ուրմի կը հասնէր Անդրանիկի բանակէն զինուոր մը, որ բաւական տեղեկութիւններ կու տար կովկասի մասին, թէ Անդրանիկ իր բանակով եկած է Ջուլֆայ և մտադիր է այս կողմերը զալ և Անգլիական բանակին միանալու: Սակայն գժուարութիւններ շատ էին, և երթալ Անդրանիկին միանալու հարցը խնդրական կը դառնար: Ընդհանուր կարծիքը այն էր սակայն, որ շարունակուէր նահանջը, երթալ միանալու Անգլիացիներուն, որոնք եկած Սաին կալա հաստատուած էին:

(Շար. 4)